

րել է նրա անունը կրող վաստակաշատ Միաբանութիւնը վերջին երկու հարիւրա ամենին երու ընթացքում, վենետիկում և վիեննայում:

Միջանկելու տարիք թէ 1811 թուին, վենետիկէն բաժնուած կորդ մը Միխա թարեան Հայրեր Ալատրիոյ մայրաքաջաք վիեննայի մէջ կը հիմնեն նոյն Միաբան նութիւնն Մասնաճիւղ մը, որ կը հետեւ մշակութայրին նոյն ուղղագիրին:

Ի բաց տաեալ Վենետիկի Ս. Ղազար կղզու և Վիեննայի վանքի հոգեոր դըպուցներից, որոնք հիմնականում հոգեստ րահաններ են պատրաստել, Միխաթարեան եանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թիւով հայեր են ապրել:

Միխաթարեանները չատ խոշոր թեր են կատարել հայ հին մասենագրութեան հաւաքամուն և կոտառարկմուն գործում: Վենետիկ և Վիեննայի Միխաթարեան վանքերում պահուած են մոտ 5000 ձեռագրեր, տասնեակ հազարաւոր հնագոյն պատգրուաթիւններից մինչև մեր օրերում լիս տեսած հայերէն գրքերը ի մասնաւորի վենետիկի Միխաթարեանները հատարակել են հին մասենագրութեան գրեթէ բոլոր յայտնի դէմքերի՝ Արտագնդեղոսի, Փաւառու Բրիւանդի, Ղազար Փարպեցու, Յովհան Մանդակունու, Գրիգոր Նարեկացու, Ներսէ Շնորհաւու և ուրիշների երկերը:

Միխաթարեաններու գրական-բանասիրական աշխատանքը ընդգրկում է հայ մշակոյթի բալոր ուղարկութիւն՝ պատմագրութիւն, հնագրութիւն, աշխարհագրութիւն, մատենագրութիւն, լեզուաբանութիւն և այլն:

Միխաթար Մերաստացին չտեսաւ իր շատ արժէքաւոր բառարանը լրիւ տպագրուած: Առաջին հատորի վերջին մամուլներու տպագրութեան օրերուն ծանր հիւանդանում է և վախճանում 1749 թ. Ապրիլի 27ին, 73 տարեկան հասակում:

ՈՒՐԻՑՆ ՎՄԴ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ



ՏՕՆԱՑՈՒՑԱՅԻՆ

ԿԱՐԳ ՄԸ ՎՐԵՄՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Քանի մը տարիներ առաջ, «Սիսնաբ այս էջերէն առիթը ունեցած էնիք սնդութանալու կ. Պոլսոյ Պատրիարքարանի գրպանի Օրացոյցին մէջ սպրդած (առելի ճիշդ պիտի ըլլոր ըսել վիասցող) սիսնաներուն, միաժամանակէն հաւատալով թէ մեր սնկամութիւնները պարապ պիտի չտնցն էին, և ուստի յառաջիկոյ տարիններուն մեզի պիտի տրուէր սնաւազերծ Օրացոյց մը ձեռնելու գուռնակութիւննց: Կը յօւսայնք նոյն տաեն թէ մեր միւս երկու Նութիւններուն ալ — զոյդ կաթողիկոսութիւնները — իրենց գրպանի Օրացոյցներու վրէպնները, որոնք չէին վրիսած անշուշն մեր աչքէն, սոլզէին համաձայն մեր ցուցմունքներուն, առանց պատելու որ խօսքը ուղղակի ուղղուէր իրենց: Դժբախտաբար սակայն ի գերեւելան մեր ակնկուլութիւնները: Ատէկ զատ, մանաւանդ Անթիլիսափ Օրացոյցին մէջ, հիներուն զրայ նոր սիսներ ալ խարդաւեցան: Բան մը՝ որ կը մէջ մեր գրիւշ գարձելու այդ ուղղութեամբ:

Բուն նիւթին մէջ մտնելէ տռաջ, պիտի ուղցինք քննարկել Հրամայուած Տներուն հարցը: Բառ Օրանեան Միքաղական պանիք, որուն խօսքը ունի իր անվիճելի կշիռը նմանօրինակ հարցերու մէջ, Հայցնեկեցելոյ հրամայուած տօները, բացի տարւայն բոլոր կիրակի օրերէն, թիւով 23, հետեւններուն են, — Մասնդ Տեսուն, Մննդեան Բ. օրը (Մեսելոց), Լ. օրը (Անուանակոչութիւն) և Խ. օրը (Տեսանընդուածք), Ս. Կոյսին նուիրուած չորս անշարժ տօները (Աւետում, Մնունդ, Ծնծայում և Ցղութիւն), Աւագ Եշ. օրը և Ս. Զատկի Բ. (Մեսելոց), Գ. և Խ. (Համբարձման) օրերը, Ս. Վարդանանց գործագարաց և Ս. Թարգմանչաց վարդապետաց զոյդ տօները (այսինքն նօն ազգային նշանակուած Յ օրերը), Ս. Կրիստո Լուսաւորչի յիշատակին նուիրուած Յ տօները, Ս. Թաղէոսի և Սանդիասոյ և Առաջին:

Հուսաւորչաց (Թաղէսոս և Բարթողիմէսոս) տօները, ինչպէս նաև մատցեալ Տաղաւար երեք տօներու (Վարդապառ, Վերափոխուում, Վերացցւուն Խաչ) յաջորդող (ԲՀ., Մեռելոցի) օրերը: Ուրեմն, ուսոնց վրայ աւելցնելով՝ տարւայն 52 կիրակիները, մեր Եկեղեցին տարւան ընթացքին կը հաշուէ 75 հրամայուած օր (եթէ անշաշատ անշարժ, ամսաթիւի կազմուած տօներէն մէկը կիրակիի չգուգագիպի), որո՞նք միայն իրաւունքը ունին խաչանիշավ երեւլու մեր Օրացոյցներուն մէջ: Արդ, ինչ պատկեր կը պարզին նույիրապետական Աթոռներու մեր Օրացոյցները. Մեր խօսքը մասնաւորելով ներկայ, 1983 տարւան Օրացոյցներուն, Մայր Աթոռինը կը ներկայանայ խաչանիշավ նշանակուած 88-ին Անթիլիստիինը՝ 57 օրերով: Առաջինին մէջ ուսոնց իրաւունքի խաչանիշ տրուած է հայեալ տօներօւն: — Ճրաւոյց Ս. Մնակեան (նոյն սիալը կրկնած է Անթիլիստը), նշունդ Յագհաննու Կարապետին, Եթատակ յարսութեան Ղազարու, Աւագ Շաբաթ կամ Ճրաւոյոց Ս. Զատակի (նոյն Անթիլիստը), Ս. Հովհաննես և Ս. Գայիկանեանց կուսանաց տօները, Ս. Յովին. Կարապետին և Աթանագինեայ եպիսկոպոսին, Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի, Տօն Եկեղեցւոյ (Խաչվերացի յաշորդ Դշ. օրը — մեզի համար ամենէն անհերքիթը), Ս. Գէորգայ զօրավարին, Տօն Ս. Հրեշտակապետացն, Ս. Յակով Մծինայ և Ս. Ստեփանոս (նոյն Անթիլիստը):

Մեծի Տանն կիլիկոյ Աթոռի Օրացոյցը, միւս կոզմէն, ունի ուրիշ անհերքութիւն մը: Պարզ կիրակիներէն շամերը — և ոչ բոլորը, ինչ որ մեզի ենթագրել պիտի տար թէ որոշ, հոգ չէ թէ որքան արտառոց, կանոնի մը կը հպատակին կամաւոր այս զանցումները — եղած են խաչագուրեկ: Փօխարէն խաչ է տրուած Դկանդեանց տօնին, Աւագ Ուրբաթին (ամենէն տիուր օրը տարւոյն): Կ. Ամենայն Սրբոց Տօնին (նկատել որ Լատիններ խակ, սրոնց կարեար տօներն է այս մէկը, իրենց Օրացոյցին մէջ անխօս կը նշանակին զայն): Զնակցանք նաև թէ ինչո՞ւ մեր Հաւատոյ Հօր՝ Ս. Լուսաւորչի երեք տօներէն երկրորդը, Եղին ի կիրապէն —

ամենէն ուրախառիթը — զուրկ է մնացած խաչէն: Նմանապէս, խաչը զւացուած է Ս. Աստուածածնուայ չորս անշարժ տօներէն կորեսրագոյնին՝ Աւեմանն: Ու նաև Զատկի Գ. օրուան ու Թաղէսոս տաքիալի և Սանդուխտ կուսի տօնին:

Առաջին պարագային, առարկուի գուցէ թէ Ս. Հովհաննեանց, Ս. Գայիկանեանց և Եղողակաթի՝ ինչպէս նաև Յովին: Կարտպետի և Աթանագինէսի տօները, բացառիկ կարեսրութիւն ունին Ս. Էջմիածնի համար, անսոնց անունով վանքեր գոյութիւն ունին անոր շրջափակին մէջ ևն, բայց ասոնք արդարացուցիչ պատճառներ չեն: Հոս, Երուաւաչմի մէջ ալ, նոյն քան կարեւոր են մեզի համար Մննդեան պահքը կոնխող Աւագ Տօններուն առաջինն ու վերջինը, ուր կը նշուին Ս. Աթոռոյո պաշտպան զոյզ ուսրերը — Յակոբոս Տեառնեղբայր և Յակոբոս Գլիագիր — Սակոն անոնք կը ման անխօս մեր Օրացոյցին մէջ:

Լաւ պիտի ըլլար որ երեք տեսուկ խաչեր գործոծուէին մեր Օրացոյցներուն մէջ, մեծերով նշուէն եօթ մեծագոյն տօները Եկեղեցւոյ — հինգ Տաղաւարներ, առաւել Համբարձում և Հոգհեղպուտա, միջակներով՝ մացեալ հրամայուած տօներն ու տօնական կիրակիները, իսկ փոքրերով՝ պարզ կիրակիներն ու Ս. Զատկի Երեք Քարարիթի օրը:

Դարձնելով էջերը Անթիլիստ Օրացոյցին, ընկենք մեր նկատողութիւնները յաջորդաբար:

Նախ ուշադրութիւնը գրաւեց Հոմառօտագրութեան մէջ Յին: և Յիս: Կրթատումները, որոնք կը կենան Յիսուսց և Յիսուսկի բառերուն տեղի: Մանրակրիտ քննութիւնը մը չյաջողուցաւ այդպիսի Կրթատումներ պարզել մեր աչքերուն:

Օրացոյցի անհացուցային բաժինը կը սկսի 17րդ էջով, ուր զգալի է բացակայութիւնը Կապանդ բարին:

Ամերիջապէս յետոյ մեր ուշադրութիւնը կը գրաւեն լուսանշանները, որոնք բարոր ալ, ծայրէ ի ծայր և առանց բացառութեան, սխալ դրսուծ են: Այսպէս, Առաջին Քառորդները եղած են Վիրջին Քառորդ, Մնունդ կուսիները՝ Լրաւմն կուսի և փոխադարձաբար:

իսլամական բոլոր ամսամուտները միշտ ուղ դրուած են քանի մը օրերու յապահումով, մինչ քովի թուանշանը կու տայ ճիշտ ամսաթիւը Այսպէս, Յունիսի 14ին նշանակուած է ակիզը Բամօտանի (ծովագութեան) ամսուն, երբ քովի թուանշանը ցոյց կու տայ 4, նոյնին է պարագան Ֆիթր պայրամին կամ Մուհարրէմին, առնէն կամ տարեմուտէն երեք օրեր ետք նշանակուած:

Տարուան առաջին օրը, կուսնական ամսաթիւը պէտք էր ըլլար 17 և ոչ 15, իջ 18, Քոյոցի 10ը պէտք էր ըլլար 11.

Ենոյոյ, նոյն օրուան տակը դրուած է Լասինաց Տօն Անսնակաղչութեան, Յունաց համար ալ նոյնը չէ արդեօք:

Նոյն էջին վրայ, մեր կարծիքով, Զ. Յիսնակին պէտք է կանխէր Դ. օր պահոց Մննեթեաց:

Նոյն էջին վրայ, Ս. Ծննդեան ձրագությոցի օրը Կոչէլի է, օր պահոց Մննեթեան բացարձակապէս սխալ է: Պահէ և ծրագալոյց միասին չեն քալեր: Նոյնը կրկնուած է (իջմածնի կողմէ ևս) Ս. Զատկի ձրագությոցի պարագային:

Իջ 25, Մարգարէից գերազոյնը օրուան Մանկւնք շարականն է և ոչ Համբարձին, Համբարձին ալ նոյնը կ'ըլլար եթէ օրը Շարաթ Հըլլար: (Անցողակի ըսենք թէ մեր Տօնացոյցը սոյոց չ'ըսեր թէ Յովհաննու կարապետի ծննդեան տօնը Շարաթի հանդիպած ատեն Համբարձի շարականը Երկնականացին է թէ Խ Տեն հայցիմ, Ատկէ երկուութիւնը, չփոթութիւնը մին կամ միւսը գործածելու):

Իջ 26, եպիսկոպոսին և յաջորդող եւին միջն ստորագէտը տեւրորդ է: Շատ են այդպիսի օրինակներ: Ամերիկան արտառոց սխամեմ է գոյականներու կամ ածականներու վերջին երկուքը բաժնել ստորագէտով մը, հակառակ դրուած եւին:

Իջ 28, օր Առաջաւորի պահոց, մինչ միւս շարաթապահքիրոււն, պահոց բառը կանխած է (և իրաւամբ) տօնին անսւնը:

Իջ 30, Ասովինաց և ոչ Ասովմանց, իջ 31, Վիայիցն և ոչ Վիայից: Եւ, նոյն էջին վրայ, համանայիցն և ոչ համանայից:

Իջ 34, Հատ մեր Տօնացոյցին, Ղեռնդանց տօնին նախատօնակ չի կատարուիր:

Իջ 43, իշանի յօդս և ոչ իշանէ ի յօդս, քանի որ յն գործածուած է իրը նախտիր:

Իջ 46, Մերոյն Յովհաննու ... , և սրբաբոյն ... : Առաջին Մերոյնը Մերոցնի վերասել և միւսը զանց առնել լաւագոյն չէ՞ր:

Իջ 50, Ս. Պատորագէն ետք Սեղանը վարագութեալ ծանօթութիւնը փակագծի մէջ առնուած չէ, մինչ նախորդ էջին վրայի բանալու ծանօթութիւնը առնուած է: Կամ մինչ և կամ միւսը:

Իջ 52, Ղազարու յարութեան օրը պահի չէ նշանակուած: Նոյնին է պարագան յաջորդող օրերուն:

Իջ 59, չորշարանց և յաջորդ բառերն ալ պէտք է գլխագրով սկսէին, ինչպէս եղած էր Աւագ Եշէր Ընթացքին:

Իջ 70, Յովինանը Մկրտչը: Թէ՛ Կարապիս և Թէ՛ Մկրտիչ մակդիրները գործածուած են Օրացոյցին մէջ մեծ սուրբին համար: Օտարները կը գործածեն վերջինը: Մեր մօտ ընդհանրացած է առաջինը: Հարկ է միօրինակութիւն պահելու:

Իջ 81, ինչպէս դիտել տուինք, ինչամաց Միրամբի տօնն ալ, միւս տօներուն նման, դրուած է երեք օրով ուշ:

Նոյն էջին վրայ Ավիզբը պահոց բացարութիւնը աւելորդ է: Պարզ Պահէ մը պիտի բաւէք:

Իջ 95 և 96, Կուսանացն բառերը գլխագրիւուն հարկ չենք տեսներ, քանի որ Վարդապետացն, նոյշապետացն և նման բառերը միշտ ալ չեն գլխագրուած:

Իջ 97, Մերոյն Յովհաննու Կարապետին եւ Արանապինեայ եպիսկոպոսին: Կործեած թէ Աթանագինէս սուրբ մը չէ, քանի որ Մերոյն (եպակի) ըսուած է փոխան Մերոցնի:

Իջ 98, ինչպէս ակնարկեցինք, Ս. Լուսաւորչի ամենէն ուրախ այս տօնը զուրկ է մասցած խաչանիշէ: Զըսինք սասկայն թէ բախտը չէ ունեցած մեծ սուրբի յիշտակին նուիրուած միւս զոյգ առեւրուուն նման գլխագրուած ալ երեկուու:

Իջ 101, Ներսիսի Մեծին: Նոյնը ունի նաև կ'զմիտծին: Ճիշդ ձեւը պիտի ըլլար Մեծին Ներսիսի, քանի որ մեծը իրեւ ածական բրուած է բազմաչնորդ Հայրապետին:

Իջ 102-3, Ս. Լուսաւորչի շարաթառապահոց սրբոց տօները ունեցուի երեք օրենք Պահէ մոռացութեան տրուած է:

էջ 104, սրբ. բոյ; Նման փոքր բառի
մը տողագործով կիսումը տպեղ է առնը-
ապն: Տողագործն ու ըստ կրնային իրենց
տեղերը որամադրել բնի և որին Դժուռմը
էր առաջ մը ճարել լին:

էջ 105, Աբեղնազովի՝ ոչ Աբեղնազովի:

էջ 106, Աւշտնի՝ ոչ Աօշտնի:

էջ 107, Տօն Արբունոյ Աստուածածնի
Տիոյ զմանն, իսկ 132րդ էջին վրայ՝ Տօն
Գիւի Քօւոյ Ս. Աստուածածնի: Հաս մեղի,
Տօն բառը աւելորդ է, ինչպես չի գոր-
ծածուիր ան Գիւտ Խաչին: Գէոր է գրել
պարզապէս Գիւ Տիոյ, Գիւ Քօւոյ ...:

Գարգելալ էջ 107, Սրոն բառը ճիշդ է
գրուած, մինչդեռ 27րդ և 28րդ էջերուն
վրայ սիովին ձերին կը հանդիպինք:

էջ 109, Պօղոսի և Երեխասաններոց
բառերուն միշտ բաւթի պակասը զգալի է:

էջ 111, Խուտիկատիք բառը մասցաւած
է Վարդագափաթ Խախորեակին:

էջ 115, Թադէսոսի և Սանդիմասյ մեծ
տօնը շարուած է հասարտկ տառերոց:

էջ 117, Խոխանացն բառը երկիցո
յիշուած է, բայց վերջինին նն ինկած է,
նոյն էջին վրայ կը հանդիպինք Խակով-
րայ ձերին, իսկ այլ տղեկը՝ Յակոբայ:

էջ 119, Միիրայ և ոչ Միինայ,
նոյն էջ, Ազապեայ և ոչ Ազապի:
Ազապ չէ անունը:

էջ 121, Պողիսոս և ոչ Պօղիսոս:
նոյն էջ, Վահան Գողթնացւոյ տօնին
տաթիւ սկատի առնել էջ 46ի մեր բասմը:

էջ 129, Վերափոխման յաջորդող Դշ-
և Աւր. օրերէն Պահէ բառը շողիացած է:
նոյն էջ, Հայկական բուն Թուականի
տարիմուռտ մռոցուած է (19 Ծոսոսոս):

էջ 135, Նիկիոյ Ս. Փողովին ... շի-
տակ գրուած է, նոյնն է պարագան Սիեն-
սասի Ս. Փողովին: Մինչդեռ 35րդ էջին
վրայ կարդացած էինք Արբոցն Կոստանդ-
նուպոլսոյ Ս. Փողովին (Արբոցն և Սուրբ):

էջ 136, Տօն Արբունոյ Աստուածածնի
Մընդեանն ի յԱննայէ, փոխանակ Աւետան
տօնին նման պարզօրէն քաելու Մնունդ
Ս. Աստուածածնի յԱննայէ:

էջ 137, Տօն Վերացման Ս. Խաչի, իսկ
144րդ էջին՝ Տօն Վարագայ Ս. Խաչին: Ա-
ւելորդ էւլլայ շեշտել յօդին կարեսրու
թիւնը:

էջ 148, Թեկղեայ և ոչ Թեկիփի:

էջ 149, մեր Տօնացոյցը աւանի Մով-
սիսի ներպողին և ոչ ներպատօրեն:

էջ 151, Դիոնիսիոսի տօնին տաթիւ
աւ նկատի առնել էջ 46ի նկատողութիւնը:

էջ 153, Արմարացւոյն և ոչ Արեմա-
րացւոյն:

էջ 155, Վարդապեացն Երկոսասանից,
Գէոր է գրուէր Երկոսասն Վարդապեացն,
ճշշդ ինչպէս 119րդ էջին վրայ գրուած
էր Երկոսասն մարգարէիցն:

նոյն էջ, Աստուածարանին, մինչ էջ
120ի վրայ նոյն բառը կրսկակէր պարզ տօն:
էջ 156, որոց ընդ նմա և ոչ որէ ...:

էջ 166, Կողմայի և Դամիքանսի ա-

նուններուն զ իմաց չ'երկէիր անարձար
բժիկացն սրակականը:

էջ 167, Տօն Ընծայման ... , ինչպէս
նոր էջ 175, Տօն Ցլուրեան ... Աւետան
օրինակով վերածելի իրենց պարզագոյն
կղերուն — Ընծայուն Ս. Աստուածածնի
... և Ցլուրին Ս. Աստուածածնի ...:

էջ 169, Կուսանացն բառը կը պակսի
Ցուրիսնեայ և Վասիլեւնոյ տօնէն:

էջ 170, աստիերացն և Պօղոսի բա-
ռերուն միշտ կարեսր է սրբոյն բառը:

էջ 173, անգրանիք բառը իրեք մակ-
րայ պէտք է կանխէր Խուատացնեան բառը
Ցեռոյ, բագաւորին և Արգառու բառերուն
միշտ հարկ էր որ զհաեղուէին մերոյ և
սրբոյն բառերը, քանի որ Արգար թագառ
ւոր ճանչցուած է թէ՛ իրեք հայազգի և
թէ՛ իրեք սուրբ:

էջ 174, Գրեցոյն և ոչ Գրենցոյն:
(Խնդրոյ տարկան Գուր բառն է):

էջ 175, Զիւլնացւոյ: Տօնացուցային
ամենէն ընդէնիրացած սխալներէն մէկն
է Միւլայի սքանչելագործ սուրբը կոչել
Զիւլնացի անունով: (Տեսնել Թուրքիսյ
Հայոց Պարքիարք Շնորհ Սրբազնի
և Համաքրիստոնէական Սուրբերք գիրքը):
Էջմիածին ալ ինկած է նոյն սխալի մէջ:

էջ 176, Նւգավփուս Շաղկապին և ա-
նունին միացումէն ծնած անհարազատ
բառ մը: Ճիշդ ձեռ և Գրափուս:

էջ 183, տարւոյն վերջին օրը զանց
առնուած է Ս. Բարսղի և իրայնոց տօնը
և գրուած է Հարց Ապաշխառութեան, ինչ
որ հակառակ է մեր Եկեղեցւոյ կանոնին:

Գալով Մայր Աթոռոյ Օրացոյցին,
գոհունակութեամբ պէտք է հաստատել թէ
անոր սխալները այնքան առատ ոչ ակն-
բախ չեն - անոնցմէ ոմանց անդրադար-
ձանք արդէն - որ գուցէ այն պատճառաւ
որ զայն պատրաստաղը բարձրաստիճան
հոգեստական մըն է, Գէորգ Սեպօ.
Սէրայ-
տարեան, Առաջնորդ Վրաստանի Թիմին,
մինչ Անթիլիսանը պատրաստաւծ է
ըստ երեսյթին անփոք արեղայի մը՝
Հայր Նարեկ Ալեքսէցեանի կողմէ:

Նախ 1983 առաւտան առաջին օրը (և
վերջին օրը Կրիստոն) առնուող Ս. Բարոզի
և իւրայնաց առնին կիրարկուած է եղօր
նորին բացարարութիւնը: Մէր համեստակար-
ծիքով աւելի ճիշտ պիտի ըլլար գործառ-
նել նորա գերանունը, ինչպէս եղած է
կոստանդիանոս Բագաւուրի առնին (մօրն
նորա Հեղինեայ) և Եւգինէ Կուռի առնին,

Էջ 19, Անոնին և ոչ Անօնին: «Ճօն»
բառին ժիտականը չէ:

Զմրան վերջիրը, ձեմենիներուն (արևի
ջերմութեան) օդ, ջուր և նոզ իշնելու
թուականներ նշանակուած նև Փետրուարի
4ը, 13ը և 20ը, մինչդեռ առաջինն է և
ոչ վերջինը օր կ'իջնէ Փետր. 20ին, իսկ
ժիւանիրը՝ Փետր. 27ին և Մարտ 6ին,
իւրաքանչիւրին միջն միջն շաբթուան
մը առընթերութեամբ:

Էջ 43, բալորովին անազի է Զադա-
րու յարութեան օրը կոչել են: Օր մեծ
պահոյ, Պարզ պահի բառը կը բաւեր: Պա-
հոց առաջին, քառասուերեայ շրջանը կը
լրանայ Մեծ Պահոց կարգերուն հետ:

Էջ 62, Համբարձման Նախօրեակին,
Համբարձաւ տէրն մեր՝ Նախատանակի
շաբթականը կանխած է օրուան Համբարձի
շաբթականը՝ Անապին ձայնիդու:

Էջ 81, Ամառանամոււը Յաւնիսի 21ին
է և ոչ 22ին:

Էջ 104, Սանկիանոսի և ոչ Սանկիանոսի
(անուն՝ Սանկիան, Մասնիկ՝ ու ոչ նոս),
Նոյն սիսլը Կրիստուած է Նախավկային:

Էջ 108, ուրիշաւն (դրաբարի ճիշդ
ձեւը) և ոչ առանձիւրը:

Էջ 108, ոչ Խաչվերց, այլ Տօն Վե-
րացնան Մրբոյ Խաչին:

Էջ 114, Տօն և Վարազայ Մրբոյ Խաչին:
մինչ է պաշտօնը եկին:

Էջ 118, Ստամեկոսի (Eustace) և ոչ
Նւօսարեսի, Նմանապէս՝ Նեկարինեայ և
ոչ Նիեարինեայ:

Էջ 118, Թեկիեայ և ոչ Թեկիի, Նմա-
նապէս Պելագիայ (Pelagia) և ոչ Պելիգիայ:

Էջ 119, մուցուած է Նախատանակը
Թարգմանչաց աշխանային տօնին:

Էջ 120, ոչ Մատրէի՝ այլ Մատորեայ,

և ոչ Սիւլփիանոսի՝ այլ Սիլուանոսի (Sil-
vanus):

Էջ 121, Դինիսիոսի, ոչ Դինէսիոսի

Էջ 123, Երկուասանից վարդապետացն:

92րդ էջին վրայ ճշգորէն գրուած է Եր-

կուասան մարգարէիցն (առանց իցի):

Էջ 124, Թեօփիեայ, ոչ Թեօդորիսեայ:

Էջ 125, Հիպիթիբեանց և ոչ Հիպիթ-

եանցն: Նաև ուրառնելչորս, ոչ Հուշորից:

Էջ 130, Սամոնասայ, ոչ Սամունասայ:

Էջ 131, Անատոլյայ, ոչ Անատոլյայ:

Էջ 133, ոչ Յիսոնիաց, այլ Յիսոնակի:

Ինչու՞ յոդնակի, քանի՞ յիսոնկ կայ:

Էջ 135, Պունիխանոսի, Ցարպեռոսի:

Պապոսի Երիք ձեւեցն ու սիսաց են: Ա-
պայինց պիտու է ըլլայ Պունիխանոս (Luc-
ian և ոչ Longinus), Երկրորդը՝ Ցարպոս,

իսկ վերջինը՝ Պրոբոս (Probus):

Էջ 138, Բարգուղիկոս չէ, այլ Բար-
որպիկոս (Bartholomew): Եւրոպական թե
համազօր է մեր թին և ոչ դին, ինչպէս
Theodore և Athanasius հայերէնով կը
գրուին Թեօդորոս և Արանաս: Տօն բառը
տւելորդ է Նախադասութեան մուտքին:

Էջ 143, Խօթին և ոչ Խլիթին:

Էջ 144, Քիւրուցն և ոչ Քիւրոցն:

Տօնացոյցի բաժնի աւարտին, Տախօնկ
Լուսացոյց խորագրով ազիւսական էջ
մը կայ, աւր մեր ուշագրութիւնը գործ-
ւեց լուսնային երկու իրերայշչորդ ա-
մբաներու 29 կամ 30 օրեր արուիլը, մինչ
լուսնային ամիսները կ'ունենան փոխն ի
փոխ 29 և 30 օր:

Կը յուռանք թէ մեր այս նկատողու-
թիւններուն ի հսկեանք, յառաջիկային
պիտի ունենանք բծախնդիր հոգածու-
թեամբ պատրաստաւծ Օրացոյցներ, ան-
թերերի թէ տօնացուցային և թէ գերակա-
նական տեսանկիւններէ դիտուած:

Գէլլոֆ: Ս. Ձինկիջեան